


ԳՐՈՅ ԳԻՒԽՏԻ 1500ԱՄԵԱՅ

ԵԿ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400ԱՄԵԱՅ

ՑՈՒՑԵԼԵԱՆՆԵՐԸ

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒ ԿՇՋԵԱԿԻՆ ՄԷՋ



Ա. Մարկոս Նկեղեցին և Դքսական պարատն

Մ Ա Ս Ն Ա.

ՆԿԱՐԱԳԻՐ ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՅԴԵՄՆԵՐՈՒԵՆ

Վենետիկի եզականութիւնը՝ Յօրելինական հանդիսին մէջ. — Երեր օր նուիրուած թարգմանիչներու յիշատակին. — Գործնական տօնը թանկագին նկար մը՝ ի պատի թարգմանչաց. — Դիմանկար Մխիթարյաց Արքայի. — Տպագրական երկու կոթողներ. — Վարժարան թարգմանչաց հայրենիքին մէջ. — Հանդէսները. Պատրաստութիւնը. Հայ զրականութիւնն ու աօնը. Վենետիկի գողովարդին ճանացուած մամուլի միջոցով. — Առաջին օր. եկեղեցական հանդէսներ. — Երկրորդ օր. զեղուրուստական ու զրական հանդէսներ. — Մասնակցութիւն Վենետիկոյ բարոր ճեղինակութիւնց և Ապանիոյ թագապահանջի տիկնոջ. — Գործիական և ձայնական, եւրոպական և Հայ երաժշտութիւն. — Բանաստեղծութիւններ. Խաւերքն ճառ Հայ զրականութեան մոսին. — Խնջոյք. Ա. Մեսրոր և Վահաճապուհ՝ փառքանուած Հայերէն, իտալերէն, ֆրանսերէն լեզուներով. — Կզզեկի բուրաստանին ծայրը. ղեւթիչ երաժշտութիւն՝ Վենետիկեան վերջաւոյս կախարզանքին մէջ. 60 երգիներու խմբերով. — Հայոննասիրական հանդիս մը՝ նկարչական բնութեան մէջ, վերպահուած ազգայիններու.

Հայկական բոլոր կեզրոններուն մէջ՝ որ 1500ամեայ Յօրելինը պիտի փառաւորեն՝ Վենետիկ ամենէն եզական զիրքն ունի: Տօնավայրէ մ'աւելի է ան, տօնին զիւցազն է:

Հոն տպագրուեցաւ Հայերէն առաջին զիրքը. Հոն վերածնաւ հին զրականութիւնն ալ՝ մամուլի միջոցով:

Վենետիկ կը նայի հանդիսին ինչպէս մէկը՝ որ ե'տ կը դառնայ զէս ի երիտասարդութեան՝ բացը մը մը: Գիտակցութիւն մ'է



ան՝ հրճուանքի մէջ։ Տօնական բոլոր լուսաւորութիւնները՝ Հայաստանի և աշխարհիս բոլոր հորիզոններուն մէջ՝ կը հաւաքուին վենետիկի շուրջ անոր լուսապատճեալու ըլլալու։ Հայ սրտերու կեղրոնն է ան, ձայնը՝ որ ազգային տօնական մեծ խմբանուագի նախերգանքը կ'ընէ։

Վենետիկի եզականութիւն մ'էր միջավայրի և տօնուած դէպքերու մէջ եղած ներդաշնակութիւնը։ Իր հորիզոնը պատրաստ թատերաբեմն էր՝ ուր հանդիսականներու երեսակայութիւնը օրուան դիւցազները կը զետեղէր։ Բաւական էր միայն ակնարկ մը կղզեակիս պատուհանէն անդին՝ տեսնելու համար նաւահանգիստը ուր կը հասնի Միխիթար՝ փոթորիկներու յաղթած՝ Հայոց հին զրականութեան հետ, կամարակապները՝ որոնց ներքե հայ հեղինակները կը վերածնանէին, ծառերու միջն արահետները՝ ուր Ալիշաններու ուրուականներ կը թափառին հովանիներու մէջ մահուան բաղցրութիւնը վայելելով, և դաշարութեան մէջ՝ արքայութեան ժպիտները։ Միխիթարներու և Ալիշաններու զերեզմանին լուս թիւնը՝ աւելի վեհութիւն ընծայեց վենետիկեան հանդիսին քան ինչ որ կրնար տալ բրազրական շոխնդը՝ որով հայ կեղրոններէն շատեր կ'աւետէին տարիէ մ'ի վեր՝ թէ հայրենասիրական պարտքերնին պիտի կատարեն։

Պատմական իրաւունքներէ զատ՝ վենետիկեան հանդիսի եզականութիւնն եղաւ այն՝ որ օտարազգի բաղաք մը մասնակցեցաւ անոր, ո՛չ իրբե հրաւիրեալ մը, այլ իրը իրեն յատուկ հայրենասիրական տօն մը կատարող, մեզի հաւասար իրաւունք ունեցով՝ չորս հարիւր տարուան զրական փառի մը մէջ։ Վենետիկի այս դիրքը թոյլ կու տար Միխիթարեան Միաբանութեան՝ առիթը զործածել հայ զրականութեան ծանօթութիւնները տարածելու զիրենը հիւրասիրող ժողովուրդին մէջ։ Վենետիկոյ բոլոր հեղինակութեանց ներկայացուցիչներուն հետ՝ հոյկական տօնին մասնակցեցաւ Սպանիոյ նախկին թագաւորական սերունդի ժառանգ Փուլապոնեան Տօն Քառլոսի տիկինը, Վուամշապունի արքունիքէն յիշատակ մ'արթնցնելու համար Ե. դարու մեծ տօնին մէջ։

Վենետիկեան հանդիսի յատկանիշն եղաւ այն՝ որ Միխիթարեան Միաբանութիւնը զայն ուզեց տօնել ո՛չ եթէ բառերով, այլ նաև արդեամբ, իր զործունէութեան բոլոր մասնաճիւղերուն մէջ ուզելով տօնին յիշատակը թօղուկ և զայն պատմական դէպք մը ընել. զեղարուեստական կոթող, տպազրական հսկայ կոթողներ, վարժարանի կառուցում՝ ո՛չինչ պակսեցաւ իր ծրագրին մէջ՝ որ չըլլար իր անցեալին արժանաւոր կամ իր ապագային օրինակ։

Վերջապէս կղզեակը շրջապատող բնութիւնն ինքնին՝ պատճառ մ'եղաւ եզական նկարագիր մը տալու յորելինին՝ ընծայելով անոր ազնուապետական վայելչութիւն մը, հազիւ երազուելի բանաստեղծութիւն մը՝ որ յատուկ է միայն առասպելական համբաւ վայելող վենետիկեան հանդէսներուն։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏՕՆԸ

Միսիթարեան Միաբանութիւնը երեք օր նուիրեց Թարգմանիչներու յիշատակին, երկու օր պաշտօնական մեծ հանդէսներու և ուրիշ օր մը զուտ հայրենասիրական—գրական հանդիսի մը՝ ազգայիններու վերապահուած, վերջնոյս նպատակն էր ամէն ազատութիւն շնորհել տաղաչափեներու և ճարտասաններու ափիւնին՝ որոնց հարկ պիտի բԱԱր սահման մը գծել պաշտօնական հանդէսներու ժամանակ:

Բայց այս հանդէսներէն զատ — զորս քիչ յետոյ պիտի նկարագրենք — **Միսիթարեան Միաբանութիւնը կարեռագոյն ձեռնարկներ ծրագրեց, տօնը յաւերժացնելու համար:**

ԱՇԽՆԸ կայ՝ գեղարուեստէն աւելի՝ հաճելի անմահութիւն մ'երկրի վրայ։ Միսիթարեան Միաբանութիւնը սահմանեց վանքի ձեռագրատան առաստաղին վրայ՝ առաջնակարգ նկարներով ներկայացնել Թարգմանիչներն և իրենց փառքը՝ պատմական կամ այլաբանական գիրքերու մէջ։ Խշիսն Ապրօ Բագրատունի՝ և իր իշխանագուն քոյրը՝ մարքիզուհի Ճինորի Վէնթուրի Ա. Դազարու այցելութեան միջոցին՝ վանքի մտազրութեանց տեղեկանալով, ուզեցին մնայուն ապացոյց մը թողուլ իրենց հայրենասիրութեան և Միսիթարեան Միաբանութեան նկատմամբ ունեցած համակրանքին՝ զումար մը յատկացնելով՝ որպէս զի ի պատիւ թարգմանչաց ծրագրուած գեղարուեստական զործը փայլուն կերպով իրականանայ:

Ե. զարու հետ՝ հայ վերածնունդն ալ նկարչութեամբ տօնելու համար՝ Միսիթարայ նոր զծուած պատկեր մը՝ հանդիսի զարգերէն եղաւ։

Միսիթարեան Միաբանութիւնը՝ որ ձեռագիրներու հաւաքման և հրատարակութեան մէջ այնքան մեծ զեր կատարած էր՝ կարող չէր այս տօնական վայրկենին հրաժարիլ պարտըէ մը, իր անցեալը յիշեցնել տպագրական անմոռանալի յուշարձաններով, հսկայական կոթողներով։ Միաբանութեան երկու անխոնջ անդամներ իրենց տասնեակ տարիներու վաստակը բերին իրը յարգանք Թարգմանիչներու յիշատակին. Վեր. Հ. Բարսեղ Վ. Մարգիսեան՝ նուիրեց իր հետեւեալ երկը.

Մայր ցուցակ ձեռագրաց մատենադարանին Ա. Դատարու, Ա. Հատոր։

Այս առաջին հատորը միայն պիտի բաղկանայ զըեթէ 1200 մեծաղիր և մանրագիր էջերէ. իսկ ամբողջական զործը պիտի ունենայ առնուազն չորս հատոր։

Ուրիշ ո՛չ մէկ կոթող յարմարագոյն էր Ե. զարու թարգմանչաց աշխատութիւններն անմահացնելու՝ ինչպէս այն՝ ուր մի առ մի և մանրամասն նկարագրութեամբ բացարուած են իրենց քրտանց ամենէն փոքր վաստակներն ալ։

Վեր. Հ. Արսէն Վ. Դազիկեան հայ մամուլի 400 ամեակը փառաբանեց իր Հայկական նոր Մատենագիտուրիւն և Հանրագիտարան հայ

կեանքի երկասիրութեամբ՝ ուր կ'արձանազրէ հայ մամուլի բոլոր արտադրութիւնները, և կ'ապացուցանէ անոր ճոխութիւնը՝ անթերի թուարկութեան մը մէջ:

Միսիթարեան Միարանութիւնը իր բոլոր ոյժերը բերած պիտի չըլլար Յորելինական Հանգէսին՝ եթէ հոն պակսէր ո՛ և է նոր զաղափար զպրոցական գործունէութեան: Գաղթական Հայերու մտածման մէջ՝ զարերու պանդստութեան շնորհիւ յառաջ եկած էր աշխարհագրական խորունկ յեղաշրջութիւն մը: Հայաստան՝ արդէն կը նշանակէր օտարութիւն, ծանօթ աշխարհի սահմանածայրը, տեսակ մը ափունք Հերակլեան արձաններու: Հայաստանը իրենց համար կը վերջանար հոն՝ ուր կը սկսի իրօր, պատմականորէն և աշխարհազրօրէն: Բայց մի քանի հայրենասիրական անկեղծ մարմիններու հետ՝ Միսիթարեան Միարանութիւնն ալ թափանցեց այն Ամերիկային մէջ՝ որ այնքան անուանուած ու երգուած Հայաստանն էր, և աւելի քան քսան տարի Ներսէս Գեր. Զնտոյեան, եպիսկոպոս Տարօնոյ և Վասպուրականի, և Հ. Անանիա Վ. Գոնտարձեան տեսուչ Միսիթ. Վարժարանի, Եփրատի ափերուն վրայ արթնցուցին Ս. Անակի և Ա. Մեարորի նուիրական պատկերները, Վարդանանց անվեհներ հոգիններուն հետ միասին: Հոն գործելէ վերջ ամենէն աւելի տագնապալից շրջանին մէջ, Միսիթարեանները չէին կարող լքանել անթառամեներու ներքե ծածկուած Եղիշէի, Ա. Անհակի, Զնտոյեանի գերեզմանները՝ ճիշտ այն վայրկենին երբ երկաթուղոյ հաղորդակցութիւնները Հայրենիքը կը բանան եւրոպական ազգերու առջե, և սահմանեցին կառուցանել Տարօնոյ մէջ Վարժարանի շենք մը՝ յուշարձակ թարգմանչաց 1500ամեայ Յորելիկին:

Գործնական ուղղութեան վրայ՝ այսքան կարևոր ձեռնարկներ պատրաստելէ վերջ՝ կարելի էր անվրդով գիտակցութեամբ ներկայանալ Ա. Թարգմանչաց առջե և անոնց արդինքը փառարանել նաև խօսքով և երգերով:

ՊՈՅՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Ազգային Յորելեանները լուրջ կարևորութիւն պիտի չստանային՝ եթէ անոնք հայրենասիրութեան չծառայէին իրքե առիթ մը՝ հայ զրականութիւնը ծանօթացնելու:

Այս պատճառու Ա. Ղազարու Միարանութիւնը անհրաժեշտ տեսաւ տեղական մամուլին յղել իտալերէն լեզուով համառօտ պատմութիւն մը հայ գրականութեան՝ որուն մէջ բացարուած էր նաև տօնին նշանակութիւնը: Այս զրութիւնը՝ (Հ. Կ. Տէր-Անակեանի) որ «Հայաստանի տօնը» վերնագիրը կը կրէր՝ կը սկսէր հետեւեալ յայտարարութեամբ.

«Հայաստանը տօնի մէջ է: Աղէտներու տակ ճնշուած՝ նա կը

վերապարձնէ իր աչքը դէպ ի անցեալը՝ իր նախկին խրոխտանքը վերագտնելու համար։ Ականատես ազատազրման այն ժողովուրդներուն՝ որ իրմէն նուազ զոհ տուած են ազատութեան և նուազ զեղարուեստի յուշարձաններ՝ ազնուական վրէժ մը կը փնտոէ իր յիշատակներուն մէջ. նա կը տօնէ իր զրական կեանքի տասնեւշինգ դարերը»։

Յետոյ կը յաջորդէին տեղեկութիւններ՝ Հայոց զրականութեան հնագոյն և նորագոյն շրջանին վրայ։

Այս զրական-պատմական ակնարկը փութաց անմիջապէս տպագրել վենետիկի Կազկրիենյ թերթը (15 Հոկտեմբեր, թիւ 287), որ ամենէն աւելի տարածուածն է. նա ունի 120.000 ընթերցող։ Յայտաբարութեան տպագրութեամբ՝ Միութարիեաններ 120.000 ամրոխի մը առջե կը բանախօսէին հայ զրականութեան և տօնին մասին։ Այս միայն ցոյց կու տայ թէ ազգային յորելեանը որբան օգտակար եղաւ ազգին մտաւոր պատմութիւնը օտարներու գնահատել տալու համար։


Այս պատմական-զրական տեսութիւնը արձագանգ գտաւ նաև ուրիշ թերթերէ, տօնական հանդէսներու ծրագրին հետ։ Վենետիկի ժողովուրդը այնքան հետաքրքրուած էր հանդէսով, որ Յորելինական Յանձնաժողովը կ'ընդունէր անընդհատ բերանացի կամ զրաւոր աղերսագիրներ՝ հայկական մեծ տօնին մասնակցելու փափազող օտար անձնաւորութեանց։ Հարկ եղաւ դժբաղգարար սահման մը զնել ժողովրդական յործանքին՝ նախ կզզեկի փոքրութեան պատճառաւ՝ յետոյ հանդէսը աւելի զեղեցիկ քան շառաչաւոր ընելու դիտմամբ։

Բայց Վենետիկի ժողովուրդը տեղեակ ըլլալով թէ առաջին օրը հանդէսներու մուտքը ազատ է՝ փութաց ողողել Ա. Ղազարու կզզեակը։ Առաւոտեան ամենէն թարմ լոյսին մէջ նաւակները կը ծփան լճակին վրայ. շոգենաւերը՝ ամրոխով լի՝ պարպատող նոան մը նման՝ հանդիսականներ կը հասցնեն։

Այս առաջին օրը վերապահուած է բացառապէս եկեղեցական հանդէսներու։ Այսօր՝ մեր թարգմանիչները՝ իրեն սուրբ և իրեն հայ ծէսի հիմնագիր կը տօնուին։ Այս պատճառաւ եկեղեցւոյ մէջ հայկական արարողութեանց բոլոր շրեղութիւնն է ցուցադրուած, և պատարագողն է ինքնին Գեր. Խցեատիոս վ. Կիրեղեան, արքեպիսկոպոս և Ընդհանրական Արքայ։


Եկեղեցւոյ Աւագ խորանին ետե՛ ապակիի վրայ գունաւոր նկարուած Ա. Մեսրոպն և Ա. Սահակը վարդապետ նշոյներու բոցին մէջ են. կարծես յառաջ կու գան փառքի մէջ, իրենց յօրինած սրբազան ծէսերուն մասնակցելու։ Իրենց ոտքին քով նկարուած ծաղիկները կը թուին առաջին անգամ բացուի և փաղաքշանքով փարիլ անոնց ոտքին, մինչ վարը հայ երգիչներու ձայնին մէջ՝ 1500 տարի վերջ՝ դեռ իրենց սիրուը յաւիտենական Գեղեցկի սէրը և յաւիտենական Բարութեան կարօտը կ'երգէ։ Ա'րքան հոգիներ՝ այսքան դարերու մէջ՝ իրենց ամենէն անմեղ զգացումները իրենց գտած բառերով բացատրած

են. հանճարը բռնաւոր մ'է որ փոքրագոյն հոգիները կ'ոչնչացնէ, կը հալէ իր մէջ։ Հայը՝ այսքան տարի՝ իրը Ա. Սահակ և Ա. Մեսրոպ միայն ապրած է՝ եկեղեցւոյ զմբէթին տակ։



Ա. Պաղար. - Եկեղեցու դամ ու բախ

Խոտալացի ժողովուրդը, զեղարուեստի զից ընտրեալ ժողովուրդը, հայկական եկեղեցւոյն մէջ խռնած՝ կը դիմէ, կ'ունկնդրէ, կ'երազէ։ Զեր և գոյնի իր նուրբ հասկացողութեամբ՝ չի՛ շփոթիր ան տեսարանին նորութենէն և կը հասնի զեղեցկին։ Անոնք այս վայրկենիս կ'երազեն Արեւելքը՝ ուր Աստուծոյ մ' հետքերը մարդկութեան ճամբան զծած են, անոր խորհրդապաշտ և կրօնասէր հոգին՝ որուն բոցեղէն թևերուն անց-




Ա. Ղազար. — Աշաց խորան

նիւթ կը զգան, նինուէական ու բարելոնական արքունիքներու շքեղութիւններն ու նուազները։ Եւ խտալական ամրոխը հայ ծէսի գեղեցկութիւնը փառարանած պահուն՝ կը զգայ թէ հեռաւոր աշխարհի մը, հեռաւոր դարու մը մէջ, և կրօնական նոր հոգիով մ'ապրեցաւ այս ժամուն մէջ։

Մեր թարգմանիչներուն համար փառքի վայրկեան մ'է. օտարներու ամրոխ մը կայ իրենց ոտքին քով՝ իրենց եկեղեցական արդիւնքներուն առջև հիացած։

Օրական եկեղեցական ուրիշ հանդէսներէ զատ՝ կայ, ժամը 5ին՝ Արքութիւն Արքոցի պաշտամունքը։

Սպանիոյ թագապահանջ Տոն կարլս Պուրապոնի կինը, Մատրիտու Գրսուհին՝ Մարիա Պերթա՝ կ'ուզէ մասնակցիլ առաջին օրուան այս հանդէսին աւ, զոհացնելու համար թէ՛ իր բարեպաշտութիւնը և թէ՛ Հայոց ծէսին նկատմամբ ունեցած իր յարգանքը:



Ս. Սահակ (Յեկար Մամմիորբոյի ի Ս. Պագար)

Ճրագներով աստղագարդ երկնքի մը փոխուած խորանին վրայ՝ արեգակնածե կը ճառագայթէ Սրբութիւն ի բազմոցի, և զողղոջուն լոյսերը հրեշտակներու բիբեր կը թուին ուր գորովանքի ամենէն հեշտալի արցունքը կը շողայ: Սիրոյ տօնն է խորանին վրայ իջնող Աստուծոյ համար, զինքը ընկերող հրեշտակներուն՝ և մանաւանդ թշուառ մարդկու-

թեան համար՝ որուն ամենէն յարմար բառերն ու մեղեղին զտած է լամբրոնացի «Մայր հաւատոյ սուրբ հարսնարան» մելամաղձիկ սիրերգին մէջ՝ Եկեղեցւոյ և իր վիսայի խորհրդաւոր հարսանիքին համար յօրինուած։ Հոս է այն երկնային վեհ շքեղութիւնը ուր սիրտը միայն



Ս. Մեսրոպ (Ակադ Մամայիորոյի ի Ս. Ղազար)

կը խօսի։ Պաշտամունքի վերջացած պահուն՝ Մատրիտու զքսուհին վեր կը բարձրանայ այն հառաչով՝ զոր կ'ունենայ մարդ երբ ականատես եղած է խորապէս յուզող տեսարանի մը, դէպքի մը՝ որ հոգին թեթեցուցած է մի քանի արցունքով։ Իր բերանացի զովեսաները՝ այդ արտայայտութեան կը կնութիւնն են միայն։

Մեկնած են օտար հանդիսականները, մթութիւնը տիրած է տաճարին մէջ և հայ սիրաը միայնակ է իր սուրբերուն հետ։ Պաշտամունքները կը շարունակուին, յետոյ լուութեան մէջ թերեռ ձայնը կը լսես հանդիսի աներեսոյթ տօնակիցներուն՝ որ դէպ ի վեր կը սաւառնին բաղցրիկ յիշատակներով և երկրէս պասկներ ու խանդակաթ խօսքեր տանելով թարգմանիչներուն։

Կարելի է յուսալ աւելի աղմկաւոր և շքեղ հանդէսներ վաղուան համար՝ բայց ոչ թերես այնքան խորապէս հոգւոյ հետ խօսող։

Այս առաջին օրը յիրաւի երկնքի տօնն եղաւ։

ԵՐԿՐՈՐԴԻ ՕՐԸ

Այսօրուան զրական-գեղարուեստուկան հանդէսին՝ ուր Վենետիկոյ բոլոր եկեղեցական և աշխարհական մարմինները իրենց ներկայացուցիչ պիտի ունենան՝ իտալիան կ'ուղարկէ իր լաւագոյն ներկայացուցիչը։ իր մեծահուշակ արեր՝ ամենէն պայծառ կապոյտին մէջ։ Այդ լուս հանդիսատեսը կը ժպտի վերէն իր յիշատակներուն, վաղանցուկ մահկանացուներուն վրայ, և հաճոյը կը զգայ տօնը գեղեցկացնելուն համար։

Մինչեռ տաճարին մէջ Վենետիկոյ պատրիարքի տեղապահ ութսնամեայ ծերունի մը՝ Գեր. Պանդալէօ կը պատարագէ և վանական աշակերտաց Ա. Հաղորդութիւնը կու տայ, զանգակներու հանդիսաւոր ներդաշնակութիւնը ընդառաջ կ'երթայ լճակին վրայ ծփող նաւակներուն։ Վարդագոյն նուրբ շղարշ մը ալիքներու կապոյտին վրայ ձգուած՝ տոժական ծիրանւոյ մը փախստեայ քղանցքը կը թուի և հեռուն Ա. Ղազար՝ որուն պատկերը կ'օրօրուի ալիքներուն մէջ՝ իր զանգակատունովը՝ կղզիէ մ'աւելի՝ վայրկեան մը խարիսի նետած Միկրտարայ զրօշազարդ նաւն է։

Օրուան լոյսին մէջ բոլոր ծառերը պատանեկան այնպիսի առողջութիւն մը զգեցած են՝ որ հանդիսականները արդէն գոհ են բանաստեղծական առաւօտ մ'անցնելնուն՝ եթէ նոյն իսկ ո՛ և է տօնի չմասնակցին։

Կայմի մը վրայ կը ծփան թիւրքիոյ արդի կայսերմէն նոր ընծայուած հրաշագեղ գրօշ մը՝ իտալական գրօշին հետ։ Ներկայացուած են երկիրը՝ ուսկից կու գան կղզեկին բնակիչները և երկիրը՝ ուր կը հիւրասիրուին։ Կը պակսի միակ գրօշը՝ որուն ներքն հայ բանակները ընկերեցին իրենց արքային երբ հայ աստուածաշունչի մ'ունկնդրելու գնաց, բայց անոր բացակայութիւնը մելամաղձիկ շնորհը մը կու տայ հանդիսին՝ և հրաւիրեալները կը զգան թէ տառապող հայրենիքի մը տօնին կը մասնակցին ուր ուրախութիւնն ալ ցաւի՝ մը ծնունդն է։

Հանդիսականներու թափորը կը սկսի ծովափին վրայ. բոլոր լատին երկիրները ներկայացուած են։ Լատինական ողին կարծես հեշտ բնավայրի մը մէջ կը զգայ ինքինը այս կղզեկին մէջ՝ ուր ամէն ինչ

բանաստեղծութիւն, գեղարուեստ և բարեացակամ ժպիտ կ'արտայայտէ, ուր ամէն առարկայ չափակցութեան կը դիմէ և լոյսով և զոյներով շինուած կ'երենայ քան ուրիշ թանձրագոյն նիւթերով:

Կ'ելնէ նախ շոգեմակոյկէն Սպանիոյ Տոն Քառոս Պուրպոնի կինը՝ Մարիա Պերթա: Իրեն կ'ընկերէ Քորտովայի կոմսուհին և արարացի պատանի մը՝ Ա. Պապէն նոր մկրտուած:

Ֆրանսայի ներկայացուցիչ ունինք Պառոն աը Ջումէր, հիւպատոսի Վենետիկ. Թիւրքիոյ՝ Վիթալիս պէյ օսմաննեան հիւպատոս:

Խտալիոյ կառավարութիւնը, Վենետիկոյ պատրիարքութիւնը, քաղաքակետութիւնը իրենց լաւագոյն ներկայացուցիչներն ուղարկած են, տեղական մամուլին հետ:

Պատրաստ է արդէն հանդիսականներու բազմութիւն մը կազմուած գլխաւորապէս երեք դասակարգէ. դիւանագիտական, եկեղեցական, մըտաւորական:

Այսօրուան տօնը պիտի բաղկանայ երաժշտական և գրական ակադեմիայէ մը, խնջոյքէ, և 60 հոգւոյ խմբերգէ մը՝ կղզեկի բուրաստանին մէջ:

ԱԿԱԴԵՄԻԱՆ

Ոսկեձեղուն մեծ դահլճի մը մէջ նուազարաններու բազմութիւնը երուսաղեմայ տաճարի մէկ պատկերը կ'արթնցնէ: Դահլճին առաստաղը ծածկուած է նկարներով. զոն Միխթար մէկ անկեան մը մէջ կը սփոփէ Հայաստանը. ուրիշ տեղ դարերէ ի վեր խօսակցութիւննին կը շարունակեն կիլիկիա և Վենետիկոյ Հասարակապետութիւնը. կեղրոնին մէջ այլարանօրէն ներկայացուած Գեղարուեստները կը նմանին Մուսաներու ժողովի մը՝ Պառնասի ծայր: Կարծես դահլճը այսօրուան տօնին համար կառուցուած է՝ այնքան իր նկարները անոր նշանակութեան համապատասխան են. ներմակ մետալիոններ կը ներկայացնեն բոլոր հանճարները, արուեստակցի մը տօնին հանդիսատես. այս բոլոր անշունչ առարկաները օրուան տենդու զուարթութեան մթնոլորտին մէջ՝ ունկնդիրի և զմայլման արտայայտութիւն մ'առած են: Դահլճին չորս կողմը ապակեփեղերու ներքև զմուռուած թոշունները՝ կը յիշեցնեն արարչագործութեան բոլոր հրաշալիքները և գոյութեան բոլոր հրճուանքները՝ մարդկային մտածումով չթունաւորուած. անոնք պատրաստ կը թուփն միասին ճռուողելու և բոլոր բնութեան երգով հանդէսը գեղեցկացնելու:

Երբ Գեր. Աքրահայրը՝ Խնատիոս Վ. կիւրեղեան՝ հանդիսականներու կեղրոն կազմած՝ ոսկեձեղուն դահլճի սեմին կը ներկայանայ՝ երաժշտախումբը կը հնչեցնէ ազգային բայլերգը՝ Բա՛մ. փորտաւե:

Մեծագորդ ծափերը կը բռնազատեն՝ որ ան կրկնուի: Հայրենասիրական ոգեսորութեան ծայնը տրուած է, և ամէն բան պիտի շարունակուի նախերգանքի տուած ուղղութեամբ:



Ա. Ղազար. – Դահլիճ (հանդիսավայր Յորելինի)

Հայերէն լեզուով պէտք էր ըլլալ նախկին ողջոյն մը՝ անոր հեղինակներուն։ Հ. Ղեոնդ Տայեան կ'արտասանէ գրաբար շողշողուն, եռանդուն և պատկերալից տաղ մը՝ փառաբանելով երկու Յորելեանները, Ե. դարն և մամուլի զիւտը, Մայր Հայրենիքն և Ադրիականի թագուհին։

Ամրիծ ի լոյս ընդ ջինջ պարզուած կապուտակ՝
Յոսկի նըշոյլս վասին ի դէմս Հոյլը աստեղց.
Անդ ի կայտիր Հայկեան վեհից գումարտակ՝
Երզոց ի նոռագ օրհնեն ըզծէրն անըստեղծ...

Այս գրաբար տաղը բուռն ծափահարութեանց մէջ կ'աւարտի։ Հ. Բարսեղ Վ. Սարգսեան յառաջ կու զայ Զեռագրաց հայ ցուցակի ընծայականն ընելու, երախտազիտութեան յուղուած և հրաբորքոր խօսքերով։ Իր հսկայական երկամիրութիւնը ամենէն մեծ և անհերքելի զովեստն է նախնեաց արդիւնքներուն և իր բացատրած զգացմանց։ Յետոյ կը սկսի գործիական երաժշտութիւնը։

Ան բաղկացած է եւրոպական և հայկական կտորներէ։ Յորելինական թանձնաժողովը կ'ուզէ եւրոպացիներուն ճաշակ մը տալ ազգային երաժշտութեան։ բայց օտար մը կարող չէ նոր զեղարուեստի մ'ընտա-



E. Paoletti. — Միհրաբ և Հայատան (Դամիթ Ա. Ղազարոս)

նենալ մէ՛կ ժամուան մէջ՝ զայն ըմբռնելու և վայելելու չափ. ծայրայեղութեամբ՝ հանդէսը կրնայ զասի փոխուիլ, հետաքրքրութիւնը՝ անտարբերութեան, և զեղարուեստական գահլիճը՝ օտարբերկրեայ հնութեանց թանգարանի մը։ Այս նպատակով եւրոպական և հայկական կտորները փոխ կը յաջորդեն իրարու։


Փոռֆ. Giardaյի «Nostalgia—morceau»ն իր տպաւորութիւններով հանդիսականներու ամենէն խոր տրամադրութիւնները կը թարգմանէ։ Կարօտ... անոր բառերն են՝ որ կրակէ կայծերու նման կը ժայթքեն չորս կողմ գաշնակի նօթերու մէջ։ Ի՞նչ թելազրող վերնազիր... ի՞նչ սրտաշարժ բանաստեղծութիւն։ Կղզեակի մէջ արեելցի պանդուխաններ՝ իրենց հայրենիքի գեղեցկութիւնները կը յիշեն և իրենց ընտաննեկան կեանքի քաղցրութիւնները, անոնք այս վայրկենիս՝ աղէտից և տառապանքի մէջ՝ իրենց ոսկեղէն դարու կարօտը կը զգան և երջանկութեան յիշատակներու առջե կը հառաջեն։ Դաշնակին նօթերը հետզհետէ կը զօրանան կարծես դարերը ետ կանչելու համար, յետոյ կը նուազին՝ անկարելիին առջե զգացուած ամխիթար քիւրութեամբ, իբրև արցունքի մէջ խղդուող Մեսա բարով մը։

Հայկ. Ցորելեան



E. Pioletti. — Պլուսանը (Պավիկ Ա. Ղազարյան)

A. Ermola Pioletti



Երգահանը ինքնին դաշնակի առջև կ'անցնի Հսերի «Remember -notturno»ն լսեցնելու համար, ուր դարձեալ երջանկութիւնն է՝ յիշտակի մէջ վայելուած՝ մարմրող վերջալոյսի մ'առջև։

Հպարտութիւն կը զգանք այսքան զեղեցիկ կտորներու մէջ Զուհաճեանի անունը տեսնելով. «Olympia preludio (per orchestra)»։

Արեւելեան զգայնութիւն՝ եւրոպական արուեստի հետ, հին ապարանքներու ամենէն շըեղ մնացորդներուն վրայ՝ արեմտեան ծաղիկ մը լուսնին բացուած. ինքնատիպ՝ առանց զեղեցկութիւնը զոհելու։ Պատերազմի խառնուրդ մը՝ ուր ուազմիկը հպարտօրէն կը յառաջէ, և կ'անցնի բոլոր յորձանքներէն մինչև յաղթութիւն. մոլեզին վազք մ'է ժայռերու կողէն՝ որուն ծայրը հանգիստը կայ՝ խուած զրօշի մը ներքեւ։ Բարոյական ոյժի շունչ մ'է որ կ'անցնի այս երգին հետ, ի՛ր արդիւնքով զնուած երջանկութեան մ' հաւատքը։ Վերջաւորութիւնը միայն՝ երաժշտութեան ընտանի եղողներուն՝ սովորական «Փառք հօր մը» կ'երենայ, և խտալացիներուն չի ներկայացներ սկզբնաւորութեան նորութիւնները. վերջին էջին մէջ Զուհաճեան կը նմանի այն թատրերզակներուն՝ որ հարսանիք մը կը զնեն՝ զուարթօրէն վերջացնելու համար միայն։ Բայց իր ընդհանրութեան մէջ երգը լի է անակընկալներով և հասարակութիւնը հմայքի տակ կը թողու։

Երջանկութեան րոպէներ կու տան Giardaյի «Berceuse»ն՝ դաշնակով և ջութակով նուազուած, Wienawschiի «Mazurka»ն դաշնակի վրայ և մանաւանդ Massenetի «Meditation»ը, նուազուած առաջնակարգ ջութակահար Prof. Crepaxէ. Զութակի այս մենախօսութեան մէջ կարելի է զգալ բոլոր տպաւորութիւնները բանաստեղծութեան մը որ լուսութեան ու խաւարի մէջ տիեզերքի խորհուրդին վրայ կը մտածէ, և աւելի մեծ ու մերձաւոր խորհուրդին՝ որ իւրաքանչիւր անձը կը պատէ՝ ցաւերով, երջանկութեամբ, անցեալի կամ ապագայի առեղծուածներով։ Երգը կը կրկնուի՝ ծափերու բռնազատութեամբ։

Խուալացի թենոր մը հոս կը հնչեցնէ «Երբ աւեկոծ ծովուն վրայ» հայկական երգը։ Այս վայրկենիս նա անհատի մ'երգը չէ, այլ ամբողջ ժողովուրդի մը։ Հայը խրոխտար մը կը դիմագրաւէ անհաւասար կոռուն և հնգետասան դարերու պատմութիւնը իր այս բաջութիւնը կը հաւաստէ։ Մելամաղձիկ և սրտաշարժ երգը՝ օտար թենորի ձայնին մէջ՝ ազատ թարգմանութիւն մ'է։ Հայկական երգի և երգուածքի զաղափար մը տալու համար՝ Հ. Ղեռնդ Տայեան կը նուազէ՝ ծրագրէն դուրս՝ «Յոյս իմ» եկեղեցական մեղեգին։ Օտարներուն վրայ այս մենանուազը տպաւորութիւնը կը թողու հովուական սրինգի մը՝ որ մեղմօրէն կը սկսի իջնել սեպաձեւ լեռներու կողէն և որուն չորս կողմը հետզհետէ կ'ընդլայնին հովիտները՝ հետզհետէ զօրացող արձագանզներով։ Աիլու մը՝ իր ցաւերուն հետ միայնակ, բնութեան կոյս զեղեցկութեանց մէջ՝ խորունկ ու ճեղքուած երկնքի մ'առջի՝ ահաւասիկ հայ եղիքին զծած պատկերը։

Վէրտիի թրավիաթայի «Pot-pourri»ն իր սրտաշարժ քնարեր-


զութիւններով, իր ցնցող ոգևորութեամբ, և ի վերջոյ ամբոխային զուարթութեամբը, հրախաղութեան մը վերջարան կազմող վերջին հարուածն է՝ աղամանդներ անձրեսող:

Նուագահանդէսի երկրորդ մասը կը սկսի Սինանեանի «Marche Mechitar»ով, բոլոր երաժշտախումբէն նուագուած: Փոքրագոյն ձայնի վրայ է, արևելեան հեշտալի թախիծով ու մանրանկարներով: Զուարթութեան և յաղթանակի շեշտը չէ որ կը տիրապետէ Միսիթարայ այս քայլերգին մէջ. իր դէմքը հոն աւելի վսեմ է. կը կրէ ստուեր մը իր կրած տառապանցներուն՝ և ապագայի անձանօթին: Երգի արևելեան գոյնի շնորհիւ՝ Հայաստանի բնանկարներ կը բացուին օգին մէջ, որ յիշատակներ են Միսիթարայ ծննդավայրի և մանկութեան: Ունկնդիրները երազային ուղերութիւն մը կ'ընեն Արևելք՝ բուռն ծափահարութեանց վճարքով:

Ճառախօսութեանց բազմութիւնը յաճախ տաղտուկի յիշատա՛ մը կը թողու գեղեցկագոյն հանդէսներէն ալ. անոնք օրուան դիւցազնը փառաբանելու բարի դիտաւորութեամբ՝ հասարակութեան քաւել կու տան իրենց զգացած հաճոյքները: Գասական ճաշակը՝ որ պահանջ մ'է իտալիա բնակողներուն՝ այս մասին նշանակած էր յարմար չափը:

Գեղարուեստական այս ակագեմիային մէջ՝ միակ ճառախօսութիւն մը տեղի պիտի ունենայ, իտալերէն լեզուով՝ ունկնդիրներուն մատչելի ըլլալու համար:

Ճառախօսը (Հ. կ. Տէր Սահակեան) կը ներկայացնէ ի սկզբան Մեսրոբի վերելք մը՝ հայրենի արշալոյսին մէջ՝ Արարատի կատարը՝



Rizzardini. — Վաղարշակ և Մարիբաս (Ճեմարան Ա. Ղազարու)

ուր հայ զբականութիւնը պիտի ստեղծէ։ Անկից կը դիտէ այժմ բնաւնկարները՝ որ մեր զբականութիւնն ժպիտներն ստեղծեցին, տևրակները՝ որ անոր մելամազգութիւնն եղան, հրդեհները՝ որոնց մէջ մեր զայրոյթները կը վառուին։ Համահայկական թափօր մը կը բարձրանայ լիռնի վեր՝ պատմութեամբ արթնցած արքաներու, կրթութեամբ յայտնուած հանճարներու, այդ թափօրին մէջ՝ հաճելի անակընկալով՝ Հայը խոալոյ դրօշը կ'ողջունէ։

Ճառախօսը շնորհակալութիւն կը յայտնէ հոս հանդիսականներուն՝ յայտնելով որ մինչ Հայաստանը կը տօնուի խոալիոյ մէջ՝ Վենետիկի անունը կը յեղյեղուի հայրենասիրական ճառերու մէջ՝ Արևելքի խորը, և հոն խոալացի բանաստեղծները պսակներ կ'ընդունին՝ իրենց երազանքի հովիտներէն։

Խոալերէն ճառին առաջին մասը ձօնուած է Գրոց զիւտի և հայ մամուլի սկզբնաւորութեան պատմութեան։ Ա. Մեսրոք և Վռամշապուհ կը փառաբանուին իրենց հայրենիքներուն մէջ։ Արարատ Հայաստանի միակ ինքնակալն եղած է՝ մարդկային զանազան անուններու ներքե, և Եփրատը իր մշտական բուրմը՝ տաճարներու և հոգիներու մէջ նուազող։ Պատմական ակնարկը վերջացուցած պահուն՝ ճառախօսը կը յիշէ Յորելեանի նուիրուած զբական, զեղարուեստական և գպրցական ձեռնարկները։

Բայց զբականութեան պատմութենէն աւելի հետաքրքրական է զբականութիւնն ինքնին, և այս՝ ճառին երկրորդ մասը կը կազմէ։ Հայկական արուեստի նմոյշներ տալու համար՝ ճառախօսը ցոյց կու տայթէ որո՞նք են հոն տիբրապետող մտածութերը և կեանքի զիւտոր շըրջանները ինչպէս ներկայացուած են մեր զբականութեան մէջ։ — ճնունդը, հարսանիքը, մահը, կ'արտասանէ էջ մը՝ Աւ. Խահակեանի «Ապուրաս-Մանարի» էն, Մայր Արտաքին, Դու զո՞վ ինդրես, ժողովրդական երգ մը՝ լալկան կանանց, որ նոր նկարագիր մ'ունին՝ խոալերէն լեզուի ներդաշնակութեանց մէջ։ Սպանիացի հիւրերը՝ իրենց ազգային բանաստեղծութեան նման կը գտնեն մերը, և խոալացիները՝ իրենց ազատութեան կոփւներուն վրայ կը մտածեն։ Եռանդով կը ծափահարեն Քամառ-քաթիպան ու Պէշիրթաշլեանը և շատեր փափազ կը յայտնեն հայ ոտանաւորները ընդօրինակելու և միասին տանելու՝ իրը տօնին յիշատակներ։

Արևելեան բանաստեղծութեանց վրայ խօսելէ վերջ՝ յարմարագոյն պատկեր և երաժշտութիւն կարող չեր ըլլալ՝ բան տափառ (harpe) նուազուած առաջնակարգ մասնազէտ Prof. Cesare Wolf-Ferrariէ։ Երեք կտորներու մէջ (Zabel «Le campane», Oberthür «Legende», Tedeschi «Pattuglia Spagnola»), նուազածուն սարսուներու ալիք մը կ'անցնէ հասարակութեան վրայէն։ ամրող հնութեան ձայնը կայ այդ հսկայական լարերուն մէջ, հայ արքունիքի խնջոյքներու պատկեր մը, բանտուած թագուհիներու մատներուն խաղը, հին պանդուխտի մը

ողջոյնը՝ իր հայրենիքին և սիրելիներուն։ «Pattuglia Spagnola» հայրենիքի մը պատկերը կը բերէ հանդիսականներէն ոմանց։


Debussyի «Minuetto»ն բոլոր երաժշտակառութենքն նուագուած՝ կարծես բոլոր հանդիսի համառօտութիւնն և եզրակացութիւնն է, անոր ընծայած բոլոր հաճոյքներուն խտացումը, և յաղթական վերջարանը։

Թէպէտ ակադեմիան տեսած է երեք ժամ (10էն մինչև 1), բայց անոնք ամենէն երջանիկ ժամերու երազութեամբը սահած են։

ՉԵՌԱԳԻՐՆԵՐՈՒ ԵԽ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՐԵՒՄԸ

Գրականութեան և գեղարուեստի վրայ ճառելէ յետոյ՝ հարկ էր անոնց շօշափելի փաստեր և օրինակներ ընծայել։ Մեռած հեղինակները կու զան հանդիսին մասնակցելու՝ լոիկ շարուած՝ Մատենագարանի և Տպագրատան մէջ։

Մատենագարանի մէջ ցուցահանդէսի դրուած են ամենէն գեղեցիկ և ամենէն թանկազին ձեռագիրները՝ իրենց համար յօրինուած երկարաձեւ գրակալի մը վրայ՝ որ Մատենագարանի ամբողջ երկայնութիւնը կը զրաւէ։ Մագաղաթներ՝ իրք սրբազն զանձեր՝ աչքերէ ծածկուած, ձեռագիրներ՝ միայն մասնագէտներու հետ ընտանի, այսօր լոյսի մէջ



Ցուցահանդէս ձեռագրաց և հին տպագրութեանց (Գրատուն Ա. Դավարու)

են, իբրեւ հեղինակներու արդիւնքները վկայելու՝ գեղեցկութեան միջազգային բարբառով։ 2500 ձեռագիրներու ընտրեալ դասակարգն է որ կը ներկայանայ իշխանազուններու զարմանքին, հազուազիւտ զանձեր՝ անգնահատելի արժէքով։ Մատենազարանապետը՝ Վ. Հ. Բարսեղ Վ. Արգիսեան՝ օտարներուն բացարութիւններ կու տայ ձեռազրաց մասին։ Մինչ օտարազգիներ իբրեւ զարմանքը կը յայտնեն, հայրենասէր



Tiepolo. — Արդարուրիւն և Խաղաղուրիւն (Թումեզարան Ա. Դավարու)

ազգային մը՝ զգացուած տօնական հանդէսներէն, և այնքան զրական զանձերու առջե՛կ երախտագիտութեամբ լեցուած դէպ ի իր նախնիներն և Միարանութիւնը, ազնուօքէն իսկոյն 200 ֆրանքի գումար մը կը յանձնէ ձեռագրապետին, նախնեաց շիրիմին վրայ վարդարոյր պսակ մը զետեղելու բարեպաշտութեամբ։

Նոյն Մատենազարանի մէջ ցուցահանդէսի դրուած են՝ ինամօք Հ. Քերովք Վ. Զրաբեանի՝ հայկական հնագոյն տպագրութիւնը՝ սկսեալ 1513էն։ Բոլոր այցելուները՝ յատուկ տետրակի մը մէջ իբրեւ ստորագրութիւնները կը թողուն՝ յիշատակ տօնին։ Հիւրերը կ'իջնեն Տպա-



Ա. Դազար. — Մատենադարան գրագրաց


բան. մարմարեայ սիւներով զարդարուած է ան և իր բազմաթիւ պատուհաններու շնորհիւ՝ ողողուած լոյսով՝ որ իր խորհրդանիշն է և իր նպատակը:

Հոն պատկերու մէջ կը փայլի Միտիթար և Հայ նոր հեղինակներու խմբանկարը:

Երկար գրասեղանի մը վրայ ցուցահանդէսի դրուած են բոլոր միսիթարեան տպագրութիւնները՝ իրենց հնութեան և շքեղութեան բոլոր տարբերութիւններով: Բազմաթիւ վկայականներ կ'ապացուցանեն միջազգային ցուցահանդէսներու տուած գովեստները Միտիթարեան Տպարանին և անոնցմէ վերջինը՝ որ ոսկեդէն մետալիոնի մը վկայականն է՝ տրուած

է Թուրինի վերջին միջազգային ցուցահանդէսէն. նա ցոյց կու տայ Տպարանի յառաջադիմելը հետզհետէ:

Տպարանապետի՝ Հ. Աբմոն վ. Երեմեանի առաջնորդութեամբ՝ օտար հանդիսականները մի առ մի հիացման առարկայ կ'ընեն հին և նոր, գիտական հսկայ՝ կամ պատկերագարդ երկերը:



Ա. Դանիել - Տպարան

Ցուցահանդէսները՝ որ կը հետաքրքրեն ազգայինները իրենց անակընկալ ճոխութեամբը — և, եթէ կարելի է ըսել, երկու դարու վիթխարի երկանց յանկարծական յարձակումովը, — օտարներուն համար աւելի հետաքրքրական են այն պատճառաւ՝ որ առաջին անգամ օտար ազգի մը գիրը կը տեսնեն, շօշափման կու գան օտար երկրի մ'արտադրութեանց հետ՝ և բաղդաւոր են՝ որ իրենց առաջին տպաւու-

բութինները կը ստանան հայ գրականութեան մասին՝ այնքան շքեղ առարկաներէ:

Այսու լրացած է զիտական և գրական հանդէսը և Մատրիտու կոմսուհւոյն շոգեմակոյիք կը պատրաստուի զինքը Վենետիկ վերադարձնելու: Հանդիսականները կ'ընկերակցին բարեպաշտ և գրասէր իշխանուհւոյն, որ իր ամենամեծ գոհունակութիւնը կը յայտնէ հայկական



Յուցանանդես Միիր + հրատարակուրեանց (Տպարան Ա. Ղազարու)

հանդէսին մասնակցած ըլլալուն համար: Խոտալիոյ ամենէն պայծառ և բանաստեղծներուն ճշմարտախօսութեան նպաստաւոր օրերէն մին է: Լճակը անծայր ու կապոյտ արեգակ մ'է՝ պսակածն շողշողութներով. շոգիացած սսկի մը կարծես մթնոլորտին մէջ ծովսի նման կը տարութերուի հոգմերէն: Գալրունը երեք այնքան գեղեցիկ չէ՝ ո՛րքան հոկանմբերի մէջ: Կզզեակի ծաղիկներուն և դալարութեանց մէջ կը ցրուին հանդիսականները բնութեան գեղեցկութիւնը վայելելով՝ այն նոր ձեռվ՝ զոր ճանչցան հայ բանաստեղծութեանց միջոցաւ, և հաւանօրէն կ'երազեն՝ հովանիներու տակ՝ երաժշտութեան յորձանքներէն դեռ գըրգոռած՝ միշտ թշուառ ու միշտ սիրելի Հայաստանը:

ԽՆՉՈՅՔԸ

Ա. Դաշտարու ճաշարանը այսօր՝ բացառաբար՝ հռոմէական հին ճաշարահի մը երևոյթն առած է: Հարիւրեակ մը հրավրեալներու պատճառաւ՝ աշակերտներու մէկ մասը ստիպուած է տարբեր յարկի մը ներքե շարունակել հանդէսը:

Գեղարուեստը, ինչպէս խտալիոյ ամէն կողմ, ինջոյքին էական մասերէն մին է: Հին Հայերը սովորութիւն ունէին երաժշտութիւն լսել ընթրիքի ժամանակ. հոս՝ խտալիոյ մէջ՝ աչքը պէտք է նկարներով զրունու: Հրաւիրեալները կը զտնեն զիրենը երկար ու ծագկազարդ սրահի մը մէջ, զոր լրյուն և երկինքը ծովու նման կ'օգողին, և որուն չորս դին նկարուած բազմութիւնը ընկերութիւն կ'ընէ ապրողներուն: Ծննդհանրապէս երկուքն ալ հաւասարապէս լուս են՝ զրան սեմին վրայ արձանագրուած կանոնին համեմատ՝ որ ո՞չ երբէք աւելի ճարտասանարար ունակոփս պիտի ըլլայ ինչպէս այսօր: Առջևնիս ունինք նովէլլիի «Ծնթրիքը», Պասսանոյի «Զըհեղեղը», Աիչչիի «Մագդաղենացին»:

Կը նախազահէ Գեր. Աբրահայրը, իր հանդէս ունենալով Պատրիարքական փոխանորդը, և շուրջը՝ Պետութեան և Քաղաքի ներկայացուցիչները: Խնջոյքը, հակառակ պաշտօնական բոլոր ձեականութեանց և արտասովոր շքեղութեանը, ընտանեկան շնորհը մ'ունի, վայելուչ զուարթութիւն մը՝ որ խկոյն համակրանքը կը զրաւէ օտար հանդիսականներուն: Վայրեան մը կը մոռցուին զեղարուեստ ու զրականութիւն. բայց անոնք բիշ յետոյ վրէժնին պիտի առնուն:

Խնջոյքի սկզբնաւորութենէն ժամ ու կէս վերջ Հ. Բարսեղ Վ. Ապրգիսեան զուոր կը բանայ բաժակաճառերու, Հայաստանի կողմէն բացականչելով.

«Ողջոյն քեզ, ո՞վ չընազագեղդ խտալիա, իմ երկրորդ հայրենիքս: Ողջոյն, դշխոյդ ծովու և զեղեցիկ արհեստից, ասպնջական ընտրեալ որդւոցս»:

Ճառախօսը կը փառարանէ նոր կաղմոսը՝ այսինքն Ա. Մեսրոպ. պալքանեան բարբարսութեանց կը հակադրէ հայկական զրական զործունէութիւնը: Տոժերուն խոյրին մէջ՝ հայ փոխական խոյրը կը տեսնէ, խտալիոյ թագին վրայ վերջին լուսինեանց զարդերը, եզրակացնելով՝ թէ Հայն ու վենետիկեցին ցեղակից են: Կը մաղթէ Հայոց լաւագոյն օրեր՝ ուր իր արդիւնքն ունենայ նաև խտալիան: (Անվերջ ծափեր):

Պատրիարքի փոխանորդը՝ ութանամնայ ծերունին՝ Գեր. Պանդալէօ ուրբի կը կանգնի, նա կը մաղթէ որ Միիթթար Աբրան օր մը խորաններու վրայ բարձրանայ. իբր անկեղծ ու ոգենորուած եկեղեցական՝ ծերունի ճառախօսը կը փառարանէ Միիթթարեանները՝ կրօնքի մատուցած իրենց ծառայութեանց համար և կը մաղթէ որ Հայ ազգը աւելի զօրաւոր և յաղթական կանգնի՝ կրօնական միութեամբ:

Աւելոր ճառախօսի խօսքերը խոր տպաւորութիւն մը կը թողուն և եռանդուն ծափահարութիւններ կ'ունենան:

Վենետիկի բազարապետութեան ներկայացուցիչը՝ կոմս Փասսի՝ կը բացատրէ բովանդակ Վենետիկոյ Միխթարեանց նկատմամբ ունեցած համարումն և համակրանքը, անոնց անկեղծ մասնակցութիւնը տօնին և իրենց մաղթանքները ապագայ յաջողութեանց համար: (Եռանդուն ծափեր):

Վենետիկոյ մէջ ուսուցիչ ֆրանսերէնի՝ կամպիէ, իր հայրենի լեզուն զործածելու կու զայ ի պատիւ հայ ազգի և զրականութեան: Գեղեցիկ նուազի մը մէջ՝ կ'երգէ Յիշատակն և Յոյսը, նախնեաց հազարամեայ գափնիները և վաղուան գարունները. Հայերը յիշատակի մէջ ալ մերթ արիւնի էջեր կը տեսնեն. բերթողը կը մաղթէ անոնց այնքան երջանկութիւն՝ «որ արձակում տան Անցեալին, և հաւատը՝ Ապագային»:

Ֆրանսայի ձայնը՝ այս տօնին մէջ՝ կ'ողջունուի այնպիսի եռանդուն ծափահարութիւններով, որ կը զգաս թէ հայ սրտերը այս բովէիս դարձած են Հայոց առանձնապէս համակրելի՝ զէպ ի վեհանձն զգացումներու պատմական հայրենիքը:

Փոսփ. Ճիաքոմոյ Պալլարին կ'ընթեռնու իտալերէն տաղ մը՝ ի պատիւ Հայկական Յորելեաններուն: Ա. Մեսրոբն և Վոամշապուհը կ'երգէ այնպիսի ընտանութեամբ և ոգեորութեամբ՝ որ վախ կ'ազդէ զանոնք իտալացի նկատած ըլլալու. իրօք՝ իր սիրտն է որ հայացած է: Կը բերէ ի պատիւ մեր թարգմանիչներուն՝ իր ներգաշնակ լեզուէն աւելի զեղեցիկ բան մը, իր ցեղի եռանդն և վառվոռն երեակայութիւնը: Իր բանաստեղծութիւնը՝ ճոփի իմաստներով և յանզերով՝ ականակուութագ մ'է Ա. Մեսրոբայ ճակտին՝ զետեղուած:

Հ. Գրիգորիս Այտքնեան կ'արտասանէ աշխարհաբար երկար և իմաստալից տաղ մը, ուր բնութեան անշունչ հրաշալիքներէն վեր կը տեսնէ հրաշալիքներու ուրիշ շարք մը. հոն շնչով օժտուած միջաւը գերազոյն է քան անարդիլ զանգուածներ, անկից վեր՝ բանաւոր աշխարհը, և ասկից ալ վեր՝ Հանճարներու գաւառը՝ ուր կը թագաւորեն Մեսրոբ և Միխթար: Գերազոյն էակներու երկինք մը, դիցական աշխարհ մը: Հո՞ն է որ որդիներու անթիւ բազմութիւն մը, ամբողջ Հայութիւնը, կու զայ Հարց օրէնութիւնը պահանջելու:

Հայաստանի զուրք Հանճարին արեգակն

Աւ Միխթար՝ գիշերներուն լուսընկայ.

Չեր ոգին մերթ ի Ա. Ղազար թո՛ղ այց զայ.

Մէն մի համբակ թէ ո՛չ արեգ լուսարձարձ:

Հայրենիքի երկնքին ծոց աստղ ըլլայ՝

Կամ երկրիս մէջ՝ հանճարի սկայ երկնամբարձ:....

Վոամշապուհ, Տիզրաններ,

Հայաստանին ըլլան տէր.

Հայրապետներ շնորհալից՝
Ցոյց տան ձեզ դուռը երկնից...

Տաղը իր լիառատ վարձատրութիւնը կը գտնէ եռանդուն ծափերէ:
Մին ի Վարժարանիայց կը բարձրանայ Մեսրոբեան մտածման
թոփչներն երգելու.

Այսին շողով բարձունքներէն Տարօնի՝
Հայու ոգին մըշտապըսակ կը թեէ:

Մինչդեռ այս պատկերահոծ քնարերգութիւնը կ'աւարտի ծափահաւ-
րութեանց մէջ՝ Պ. կարապետ Զորպաճեան, ուսուցիչ թուրքերէնի և
պարսկերէնի՝ Մուրատ-Շափայելեան վարժարանի մէջ՝ ֆրանսերէն մի
քանի հնչուն բառերու մէջ կը խտացնէ ճշմարիտ հայրենասէր և Մը-
րիթարեանց բարեկամ սրտի մը մտածումները։ Գոմինիկեան սպիտակ
տարագովը նկարչական՝ հիւրերու բազմութեան մէջ կը կանգնի պոռ-
ֆէսոր կասփարինի, և ամէն ժամանակաւոր բարիք սակաւ գտնելով
Հայոց արժանիքին և իր զգացմանց համար, երջանիկ յաւիտենակա-
նութիւնը կը մաղթէ անոնց՝ փափագելով կրօնական միակ զրօշի տակ
խմբուած տեսնել զանոնք։

Հ. Գարբիէլ Վ. Նահապետեան կ'ընթեռնու՝ ի դիմաց նախագահ
Գեր. Արքահօր՝ պաշտօնական շնորհակալութիւն մը բոլոր հանդիսակա-
նաց և իրենց յայտնած ազնիւ զգացումներուն։ Ճառերու պսակը կը
դնէ Պ. Արենա, խմբագիր Վենետիկեան «կածծէթինոյ» ամենէն տա-
րածուած թերթին, սիրուած զրագէտ ու բանաստեղծ։ ի դիմաց խոս-
ւական մամուլի կը յայտարարէ թէ Միիթարեանը կը սիսալին զիրենը
Վենետիկոյ հիւրերը նկատելով, մինչդեռ Վենետիկ զիրենը իր որդի-
ները կը նկատէ. կ'ողջունէ Հայոց մէջ բանաստեղծներու ու դիցագ-
ներու ժողովուրդ մը։

Իր համառօտ բայց ոգեսրիչ խօսակցութիւնը որոտընդուստ ծափա-
հարութեամբ կ'ընդունուի՝ որ խնջոյքի վերջարանը կ'ըլլայ։

Խնջոյքի պահուն կը բաժնուի ամէն հանդիսականաց ֆրանսերէն
տետրակ մը. «La fête de l' Arménie, le 1500me anniversaire
de la fondation de la littérature arménienne et le 400me
anniversaire de sa renaissance» (par le P. Garabed Der-
Sahaghian), որ վենետիկեան մամուլի ուղղած զրական – պատմական
տեսութիւնն է՝ յաւելուածներով և հայ մատենագիրներու պատկերներով
ճոխացած։ Հանդիսականները կ'ելեն դէպ ի վանքի բուրաստանը, ուսկից
կը տեսնեն՝ հորիզոնին վրայ՝ Վենետիկոյ ամենէն հանդիսաւոր վերջա-
լոյաներէն միոյն կանխապատրաստութիւնները։

ՎԱԹՍՈՒԵՆ ՀՈԳԻՈՑ ԽՄԲԵՐԳ ՄԸՆ

Ա. ՂԱԶԱՐՈՒ ԲՈՒՐՍՈՏԱՆԻՆ ՄԷՋ

Մորիս Ֆուկոն, ֆրանսացի վաղամենիկ հեղինակ մը՝ որ մեծ ապագայ մը թաղեց իր հետ, հետևեալ տողերը նուիրած է Ա. Ղազարու կղզեակին (Reliquiae de Maurice Faucon, հատ. Բ, էջ 6-7, Փարի-Փլոն):

«Միիրարեաները.

Երկրաւոր զրախոտ մը. կանխաճաշակ աստուածային երջանկութեան. Աչքերու և սրտի ուրախութեանց հետ՝ մտքի ուրախութիւնները. զեղարուեատը, գրականութիւնը, մարդկանց համարումն և մեծարանքը:


Ի՞նչ անդունդ այս՝ և Երեք – ազդեց Ա. Պօղոսի վանքին մէջ. առաջինը՝ արքայութիւն մը, երկրորդը՝ ցաւատանջ քաւարան մը: Մէկուն մէջ մարդս կ'ապրի, և կը փափազի երկար ապրիլ. միւսին. մէջ՝ կ'աճապարէ մեռնիլ: Եթէ կարելի է երկինք երթալ այս երկու ճամբաներով, առաջինը եզերուած է միայն վարդերով, երկրորդը՝ ցանուած է փուշերով. Ա. Ղազար՝ ստեղծուած է ճառագայթաւէտ և արևոտ հոգիներու համար, Ա. Պօղոս կեանքէն խոցոտուած, անհունէն խոցուուած հոգիներուն համար՝ որ տանջանքի կը դատապարտեն իրենք զիրենք՝ որպէս զի փրկութիւնը աւելի բաղր ըլլայ. թէ՛ մին և թէ միւսը փրկարար:

Ի՞նչպէս Պայրըն Ա. Ղազար կրցաւ կենալ վեց ամիս՝ առանց բժշկուելու: Ի՞նչ տենդի կրակ զինք կը մաշէր՝ որ հոն չկրցաւ հանգարտիլ: Ի՞նչ մաքուր երազներ, ի՞նչ զովացնող տեսիլներ քերաւ այս պվասիսը իր այրող ըղեղին: Մարդուն կիրքը և այս զրախաէն արտայայտուած իտէալը պէտք է ահաւոր պատերազմներ մզած ըլլան իրարու զէմ: Այս ճակատին տակ ի՞նչ զիւցազներգութիւններ երգեցին՝ որ բնաւ զրի չառնուեցան»:

Եթէ այս է Ա. Ղազարու ամենօրեայ բանաստեղծութիւնը, ի՞նչ զիւթական զեղեցկութիւն պէտք է ստացած ըլլայ ան՝ իր իտէալներով ուկեզօծուած երեկոյ մը, ուր հորիզոնի վրայ վերջալոյսի կարմրութիւնը հետզետէ կը զօրանայ մթութեան հետ խառնուելով և կղզեկի բուրաստանին ծայրը՝ ծովուն վրան յառաջող վայելուչ բարձրաւանդակի մը վրայ՝ 60 հոգւոյ խմբերգ մը իտալական լաւագոյն երգերը կը նուազէ:...

Բազմութեան բացօթեայ խմբերզը՝ ծովու կամ անտառի զիշերային լայն մրմռւնջ մը կը նմանի. երգիչները մեղմօրէն կը նուագեն լճակին և օդին մէջ շրջող զեփիւռներուն ծայնը չխանգարելու՝ և անոնց ընկերակցելու համար միայն: Կղզեկին շուրջ՝ ջուրը կախարդուած կը նմանի

ու կը մրափէ՝ իր կեղծ քունին մէջ ժպտելով. հեռաւն վենետիկ՝ իր զիծերու վայելչութեամբ միայն՝ աւելի գեղեցիկ է քան անցեալի լիշտակ մը կամ ամենէն ոսկեղէն յոյսը. իր դշեռոյի նայուածքը կը դարձնէ կղզեակին՝ և օդին մէջ շրջազայող ներդաշնակութիւնները իր ողջոյնի ձայնը կը նմանին, իր անցեալին խօսքը. Այս ամէնը շօշափելի ի-



Ա. Պաղար. - Խոնդացանդանիկ

րականութիւններ չեն. թերես կարճատե երազ մ'են միայն, և հիմա անդրաշխարհի սահմանին վրայ հրեշտակային երգիչներու խումբ մը կ'անցնի՝ մինչ վերջալոյար իր վարդերը կը նետէ անոնց երգերուն. Հայոց պատմութեան մէջ չկայ աւելի փառահեղ աշխարհակալութիւն, ինչպէս տէր դառնալ այս կղզեկին, լճակին, այս երեկոյեան հորիզոնին, այս հեռաւոր վենետիկին, ամենէն անզին աղամանզը՝ քաղաքներու մէջ:



Ա. Դագար. — Բարձրաւանդակ Բուրաստանին

Բայց այսքան դիւթիչ իրերու հաւաքումը միասին՝ այսքան ներդաշնաթեանց յորձանքը՝ հաճոյքը կը մեծցնեն զրեթէ հոգին քնացնելու չափ, և վայելըներուն կը խառնուի անոյշ թախծութիւն մը՝ ինչպէս ամէն զեղեցկի չափազանցութեան առջեւ:

Մինչզեռ բարձրաւանդակի վրայ երածշտութիւնը կը նուազէ՝ շուզենաւիկները բազմութիւն մը կը փոխազրին վենետիկոյ կղզիներէն դէպի վենետիկ, և ամրոխը ծովու վրայէն կը վայելէ ձրի նուազահանդէսը՝ որ կը հեռանայ, կը նուազի՝ կղզեակի նոճիներուն և պարտէզներուն կանանչին հետ:

Խմբերգը մերթ զգայուն երազանքներ կ'երգէ անտասի մը մէջ, (« Il bosco » Gerosa), մերթ բնութեան հեղինակը կը նուազէ (F. Mendelsohn), մերթ զիշերային պար մը, զանգակներու ներդաշնակութիւն մը՝ երեկոյեան լուսութեան մէջ համրացող, և բնութեան այս բոլոր պատկերներուն մէջ՝ ամենէն աւելի կը յուզեն մեզ այն երգերը՝ որ ներկայ ժամը, մեզ շրջապատող տեսարաններու խորհրդաւորութիւնը կը բացատրէն:

Աւրիշ երգերու շարք մը՝ որ աւելի սերտ աղերս ունին տօնական յիշատակներուն հետ՝ և բոլոր հայ սրտերը կը տոգորեն մելամաղձիկ ոգեսրութեամբ՝ են իտալական ազատութեան շրջանէն մնացածները... ի զուր անոնք « Իտալիոյ » անոնք կու տան, օտար մարտիրոսներու

և օտար դիւցազներու անուններ. անոնք բոլորն ալ այսօր մեր սրտին մէջ իսկոյն կը թարգմանուին ազգային անուններով։ Մինչ մթութեան կոխած պահուն՝ Մ. Ռափայէլեանի աշակերտները շոգենաւի վրայ կը մեկնին՝ խմբերգը բարձրաւանդակի վրայէն կ'երգէ Վերտիի սրտաշարժ երգը. Երուսաղեմայ գերիներն են Բարելոնի մէջ՝ որ Տիգրիսի ափերուն վրայ՝ ուռենիներու ներքեւ՝ կործանուած հայրենիքը կ'երգեն տաւիղներով։

Թոփք, ո՞վ մտածութիւն,
Ոսկեղէն թեերու վրայ.
Գնա հանգչէ՝ գարւաւանդներուն վրայ և բլուրներուն՝
Ուր կը բուրեն՝ զաղջ ու մեղկ՝
Անոյշ զեփիւները հայրենի՛ հողին։
Ողջոյն տար Յորդանանու ափերուն,
Միոնի կործանուած աշտարակներուն.
Ո՞վ իմ հայրենիքս, այնքան գեղեցիկ ու կորսուած,
Ո՞վ յիշատակ, այնքան սիրելի և այնքան տիսուր։

Այս երգը՝ իտալական գերութեան շրջանին գրեթէ բայլերգ մը դարձաւ՝ և Վերտի անունը՝ հայրենասիրական նշանաբան մը։

Եւ հիմա վերջալոյսին առջեւ որ ի սկզբան տօնական հրախաւդութիւն մ'էր և հիմա դարերու փառքն է՝ հոգեվարքի մէջ, այս մթութեան պահուն՝ որ կ'իջնէ քաղցրիկ տիրութեան մը պէս՝ բնութեան վրայ, յետ տեսնելու օտարներուն վրայ մեր հայրենիքի և մեր պատմական յիշատակներու հմայքը, հայ սրտերը կը մտածեն այն զոհերուն վրայ՝ որ յաջողութեան պսակը չունեցան՝ ու կը նուազեն։

Ո՞վ իմ հայրենիքս, այնքան գեղեցիկ ու կորսուած,
Ո՞վ յիշատակ այնքան սիրելի և այնքան տիսուր։

Բոլոր առարկաները արդէն թաղուած են մթութեան մէջ, կամ լոյսերու փոխուած են։ Վենետիկ և Լիտոյ աստղերու շարք մ'են, ծովին մէջ կանգնած՝ ոսկեղէն սիւներու ծայր. և երգիչները՝ շոգենաւին սպասելով՝ դեռ կը նուազեն. մութին մէջ այս անզամ անհետ եղած են անոնք և երգը կը թափառի, չե՛ս գիտեր ո՛ր գաւառէն եկած, մերթ լի երկնքի երջանկութիւններով, մերթ երկրիս ցաւերով. ինչպէս եթերային նուազահանդէսը՝ ծննդեան գիշերուան մը մէջ։

Եթէ հարկ չըլլար հանդիսականները չափազանց երկար սպասեցնել, թերեւս նախընտրէինք երգը լսել լճակին վրայէն՝ լապտերազարդ նաւակէ մը, վենետիկեան ցայգանուագ մը (սէրէնատ) վայելելով. գիշերուան մէջ շրջող լոյսերը խորհրդանիշը պիտի ընտրէինք վենետիկոյ՝ որ հայ կեանքի մթութեան մէջէն այնքան ճառագայթ և երաժշտութիւն անցուց։ Բայց լոյսի մէջ սկսուած, վերջալոյսի հետ շարունակուող և չայկ. Յորելեամ

զիշերուան մէջ մարող այս նուազահանդէսը՝ արդէն ամէն փափազուած հաճոյք կ'ընծայէ մեզ: Լապտերներու մէջ և աստղազարդ երկնքին ներքեւ՝ Ս. Ղազար արդէն երաժշտութեանց նաւ մըն է, որ պիտի շրջի այս զիշեր լճակին մէջ Արևելքի պատմութեան ամենէն սրտաշարժ դրուազները նուազելով:

Հիմա մեկնած են նաև երաժիշտները. լոռվիճնը վերադարձած է կղզեակին մէջ: Դեռ չեն վերջացած ներգաշնակութիւնները. անոնք կը յեղյեղուին հիմա մեր սրտերուն մէջ: Հանդիսական աղմուկէն յետոյ՝ միայնութեան մէջ՝ ուրիշ տօն մը կը կրկնուի մեր հոգւոյն մէջ, աւելի դանդաղօրէն վայելուած՝ քան ինչ որ թոյլ տուին երազաթոփչ վայրկեանները: Ամէն հանդէս որ չի՝ պարունակեր այնքան բանաստեղծութիւն՝ որ մտածութեան առջև՝ զրական գլուխ գործոցի մը պէս՝ նոր գեղեցկութիւններ յայտնէ, ասուալ մըն է: Դէպքելը սերմերն են միայն՝ որոնցմէ պէտք է ուռանանայ հոգւոյն մէջ՝ անտառը միշտ վերածաղկող յիշատակներուն ու վայելըններուն:

Եւ տօնը որ հիմա կը վերջանայ՝ այս դէպքերէն մին է: Երկնքի մ'առջև՝ որ կարծես մեր հայրենիքի խորունկ կապոյտն է հանդէսին առթիւ հոս հկած՝ կը մտածենք թէ թերես 1500 տարիներու մէջ՝ անոնց միայն առաջին օրը այսօրուանին պէս գեղեցիկ եղաւ:

Հովիկ մը կը շրջի Ս. Ղազարու նոճիններուն մէջ. արթնցած ստուերներու ոտնաձայնը կը թուի: Հայրենասիրական երգերը՝ անքնութեան մատնած են զանոնք՝ այս զիշեր....:

ԱԶԳԱՅԻՆՆԵՐՈՒ ՎԵՐԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԵՍԸ


Յորելեանները՝ որ Ս. Ղազարու մէջ նկատուեցան իրքեւ միջոց մը ազգային զրականութիւնը օտարին ծանօթացնելու՝ կը պատկանէին ամենէն առաջ մեզ: Հայ սրտի իրաւունքն էր վայելքի մեծագոյն բաժինն ունենալ անոր մէջ: Բայց կարելի չէր տօնը օտարներուն հրապուրիչ դարձնել՝ եթէ ազատ ասպարէզ շնորհուէր հայ լեզուով եղած ճառափառութեանց:

Հանդէսը թէ՝ օգտակարութեան և թէ՝ զգացման տեսակէտով կատարեալ ընելու համար, պաշտօնական հանդէսներէն առաջ կազմակերպուեցաւ ուրիշ մը՝ վերապահուած միայն ազգայիններու, և ճիշդ ամսով մը (20 սեպտ.) կանխելով զանոնք:

Հայ սիրու կը թողուր իր ազատութեան, և բարոյական միջավայրը այն զգացումը կու տար՝ թէ Հայաստանի մը մէջ ենք և երջանիկ Հայաստանի մը:

Բնութիւնը այս անգամ Ս. Ղազարու կղզեակին և Վենետիկոյ լճակին փոխարէն՝ հովուերգական շրջանակ մը տուած է մեր հանդէսին: Փիւզագնացութեան եղանակն է. Մուրատ-Ռափայէլեան Վարժարանը


Կը զանուի Ազօլոյի դալարագեղ բարձունքներուն վրայ՝ որոնց առջև
տարածուող զաշտին կը տիրէ մատուռ մը՝ հայկական կաթողիկէով։
Միիթարեան Միաբանութիւնը նոյնու ամարանոցի մէջ է, Ա. Զենոն
աւանին մէջ, ուր զաշտը կը սկսի լճի մ'անդորրութեամբ, յետոյ թեթև



Ա. Զենոն. — Տեսարան Միաբ. Աւանոցի

ալիքներու ձեռվ բլուրներու շաբք մը կը կազմէ ու կը վերջանայ՝ հորիզոնին վրայ՝ ամենի փոթորիկի մ'ալիքներով։

Միիթարեանց ամարանոցը՝ որ կը պատկանէր երրեմն Վենետիկեան Աւորիցցի կոմսական ընտանիքին՝ շրջակայ զիւղական տեսարաններուն



Ա. Զենոն. — Մատուռն

մէջ՝ արքունիքի մը վեհութիւնն ունի։ Հոն հայերէն բառեր լսած պահուգ՝ ինքզինքդ հին նախարարի մը բնակարանին մէջ պիտի կարծես՝ որուն առջև կը տարածուին որսական անտառի մը խորութիւնը, շատրուանի մը՝ զուարթ վայրկիաններ համրող մրմունջը։ Արահետներ օձերու նման կը սողոսկին կանաչներու մէջ, հեռաւոր վտակի մը ձայնէն հրապուրուած, աղրիւր մը՝ իր անվերջ բանաստեղծութիւնը կը կարզայ իր շուրջ հաւաքուած ծառերու, մատուռին առջև՝ մենաւոր աղօթքի մը պէս շնորհալի, պալատին առջև՝ ուր վաղուց մարած են տօնական ջահերը, կը տարածուի մարգագետնի մեծ կրկէսը՝ մայրիներու պարիսպով մարդկային աշքերէ անջատուած։

Կեանքի լաւագոյն դէպքերը անոնք են՝ որ կը ծառայէն իբր առիթ բնութիւնը աւելի լաւ վայելելու։ Այսօրուան հայրենասիրական հանդէսը ուխտավայրի մը սրբազնութիւնը պիտի տայ բոլոր առարկաներուն՝ թարգմանիչներուն պատկերները անոնց մէջ զետեղելով։

Պայծառ առաւօտեան մը մէջ՝ որ զեղեցիկ օրուան մը սուտ խռուտումը կ'ընէ, կը հասնին Մուրատ — Ռափայէլեան վարժարանի աշակերտները։ Գիւղական մատրան զանգակները իրենց հրճուագին աղաղակով կ'իմացնեն թէ հայկական պատարագը սկսած է արդէն։ Հոս տօնը ոչ մէկ օտար հանգիստեա ունի, հայ սիրտը ինքն իրեն համար կը նուազէ իր բոլոր ոգեորութեամբ։

Չայնաւորէն մի քանի ժամեր վերջ՝ նուիրուած գեղեցիկ բնութեան վայելրին՝ կը սկսի ճաշկերոյթը, որուն կը մասնակցին Ռափայէլեան վարժարանի բոլոր ուսուցչական մարմինն և աշակերտները։ Կ'ըսուի ընդհանրապէս թէ գերազութեան մէջ եղած ընկերակցութիւնը՝ զօրաւոր կապ մ'է մարդկանց մէջ, բայց ոչ նուազ զօրաւոր է նաև զուարթութեան մէջ եղածը, այն զուարթութեան՝ որ յառաջ եկած է եղբայրութեան զգացումէ և հայրենի հասարակաց յիշատակներէ։

Գրական ակադեմիան պիտի սկսի ժամը օին։ Մայրիներու ծայրը կ'երագինը՝ զանոնը հովանոցեակի փոխող ժանհակներ ու զրօշներ, երբ ամառնային օդի փոփոխամտութիւնը կը ստիպէ անձրեին դէմ ապաւտան փնտոել։

Ամառանոցի ճաշարանը՝ ընդարձակ ու նկարազարդ՝ դիւրաւ կը փոխուի ազնուական հանդիսասրահի մը։ Անոր կեղրոնը կանգնած է զահ մը Գեր։ Աբրահօր համար՝ որ պիտի նախազահէ այս հանդիսին, անոր շուրջ Ս. Պազարու և Ռափայէլեանի ուսուցիչներ, յետոյ աշակերտներու ամբողջ բազմութիւնը։

Երբ ուժմանեայ Գեր, Աբրահայրը հանդիսասրահին առջև կը ներկայանայ՝ միմիթարեան զրեթէ ամբողջ դար մ'անձնաւորելով՝ յայտնի ոգեսրութիւն մը կ'անցնի Ռափայէլեան աշակերտներուն մէջ և կը հնչեցնեն «Բամ՝ փորոտանը»։

Երգը կ'ողջունուի որոտանդոստ ծափահարութեամբ։
Պատկերը վսիմ է, հոս Գեր, Աբրահօր շուրջ՝ Միսիթարեան Միաբանութիւնն և Ռափայէլեան աշակերտները կը կազմեն միակ ընկերութիւն մը, և կը բացատրեն բարոյական միութիւնը՝ երկու տարրեր ձեռվ յայտնուած գործունէութեանց։ Մին ազդած է Աբեկելըի վրայ՝ զրբով և բարողով, միւսը՝ Թիւրքիոյ հասցնելով պաշտօնեաներ ու մտաւորականներ։ Գաղափարի մ'ու պատմութեան մը խորհրդանիշը կայ այս տեսարանին մէջ։

«Բամ՝ փորոտան»ի ծափահարութեանց պահուն՝ նրիտասարդ վարդապետներէն մին կ'արտասանէ՝ պարզ և յստակ ձայնով՝ «Լոյսի բայց իրզը խմբերգ թարգմանչաց» (Հ. Կ. Տէր-Մահակեանէ)։

Չերն է ճամբան արեւու,
Հայաստանի արծիւներ.
Արշալոյսին ծարաւի՝
Բանանը մեր թէ դէպ, եթեր։

Այս տաղէն յետոյ՝ ուտքի կը կանցնի Հ. Կ. Տէր-Մահակեան արտասանելու համար. «Մարզարէին վերադարձը»։

Ս. Մեսրոպն է որ դէպ ի Արտաշատ կ'երթայ իր զիւտը ներկայացնելու՝ ճամբան մենախօսելով։

«Մենաւոր՝ ճանապարհ, առաջնորդ դէպ ի տօներն Աղտաշատու, ընկեր երբեմնի խոկումներուս, ճանապարհ իմ Հայրենիքիս և Անցեալիս. զի՞ն զգացումներս թուփերուդ մէջ ինձ սպասող՝ կը վազեն դէպ ի ինձ՝ մանուշակներու նոյն սուր բոյրին հետ. Զքեզ փառքի ճանապարհ մը պիտի ընեմ այսօր»:


Ա. Մեսրոր կը նշմարէ արքունիքին ընդ առաջ ելնելը. չի՛ խռովիր իր երբեմնի շքեղութեան ականատեսներէն. որովհետեւ Գաղափար մը կը բերէ, և այս Գաղափարը՝ իր անթառամ երիտասարդութիւնն է: Պատկներ կը բերուին իր մեծ զիւտը վարձատրելու համար, բայց Մեսրոր զանոնք կը մերժէ՝ որովհետեւ Գաղափար մը կը բերէ և այս զաղափարը իր միակ պսակն է:

Ռափայէլեան աշակերտներու խմբերզը կը հնչեցնէ այստեղ «Լուսին չկար, մութ զիշեր էր» երգը՝ որ Ա. Մեսրորայ յիշատակներուն հետ խառնուած՝ եզական արտայայտութիւն մը կ'ունենայ:

Աշակերտներէն մին կ'ընթեռնու արձակ քերթուած մը «Հայտառեր» Հ. Աիմոն Վ. Երեմեանէ:

«Հայ տառեր, հայրենիք մ'աւելի սիրելի էր»:

Գովելով Հայուն զէնքերը՝ խաչն ու Գիրք՝ արտասանողը ծափահարութեանց մէջ կը վերջացնէ. «Հայ գերեզմանին վրայ ապրիլ՝ միշտ պիտի սփռէ զարունի նոր ծաղիկներ»:



Ա. Զենոն. — Աշական և Գործառական

Հ. Քերոբէ Վ. Զրաբեան կ'ընթեռնու բանախօսութիւն մը. «Արաբատ և Սինայի»:

Պատկերը կը ներկայացնէ Ա. Սահակի ալեոր գէմբը ալեոր լերան առջե. նա կը զոչէ Արաբատին. «այսօր ընութեան հրաշալիք մը չես՝ այլ երկնրի, ճառագայթներ չունիս՝ այլ աստուածութեան ցոլը. Սինայի մ'ես. մարզարէներու խումբը զիս կը շրջապատէ, որոտումներուդ մէջ՝ Յաւիտենականին պատզամները կան»:

Այս համառոտ բանախօսութիւնը որ Աստուածաշունչի թարգմանութիւնը և մեր եկեղեցական գրականութիւնը կը փառարանէ՝ կ'ընդունուի եռանդուն ծափերով, մինչ պանդուխտ պատանիները «Ծիծեռնակ» երգը կը սկսին. . .

Փ. Արմենակ Ալիսանեան՝ Ռափայէլեանի շրջանաւարտ աշակերտներէն՝ կ'ընթեռնու զեղեցիկ արձակ ըերթուած մը. «Ազրիականէն Տարօն»: Թարգմանիչները իրեն համար կարապներու հեշտանուազ խումբ մ'են՝ մաքուր իտէալներու լճակին վրայ. հայ զրողը հաւասար կը նկատէ զիւցազին. «մինչև Աւարայր, կ'ըսէ նա, մեր զիւցազնը Վարդան եղաւ, այնուհետեւ միշտ Եղիշէն»: Երախտագիտական զզայունուղերձ մը կ'ուղղէ նաև Մխիթարեան Միարանութեան:

Հ. Դեռնդ Տայեան կը բարձրանայ թարգմանչաց հայ լեզուի մատուցած ծառայութիւնը զովարանելու. նախնեաց մեծութիւնը ցոյց տալու համար նա զիտել կու տայ՝ իր «Ասկեծոյլ լեզուն» համառոտ բանախօսութեամբ՝ թէ արդի Հայերս լեզուական նոյն զժուարութեանց մէջ որբան հեռու ենք նախնեաց արդիւնքին հասնելէ. «Ազգային մատենագիրներ՝ միութիւն կը բարողեն անմիարան լեզուով... եթէ Հայկ՝ Բարելոնէ խուսափած՝ քսաներորդ դարուն մտնէր Հայաստան՝ Բարելոնը հոն պիտի զտնէր... վեր ենենք ԺԴ դարեր, երէկուան անցեալը՝ այսօրուան երազ... մեծագոյն ներբողը՝ զոր կրնայ հնչեցնել մեր լեզուն՝ կը պարտինք այդ լեզուի ստեղծողներուն»:

Հայկաբանական այս ոգեսորութիւնը բուռն ծափերու ստորագրութիւնը կ'ընդունի:


Խմբերգը կը հնչեցնէ Հ. Գ. Այվազովսքի «Զարթիք աշխաբհասանագեան» Մխիթարեան քայլերգը և Պոռֆ. Կ. Զորպաճեան, ուսուցիչ թուրքերէնի և արաբերէնի Մ. Ռափայէլեան վարժարանին մէջ, հզօր շեշտով և առողարանութեամբ համառոտ ճառ մը կ'արտասանէ.

«Արաբերէն առած մը կ'ըսէ. մէկ 'ալիկ մէկի հարփեկ ֆէ զատ սայեկենի 'ապտէն. «Ո՞վ որ ինձ զիր մը ոտոյց, սառցիւ զիս իշր ծառան ըրբա». ինչ երախտագիտութիւն ուրիմն պէտք ենք ունենալ անոնց՝ որ 36 զիր տուին մեզ»:

Ճառախօսը թարգմանիչներէն Մխիթարեան Միարանութեան կ'անցնի՝ զոր ազգին կողմանէ կ'ողջունէ եռանդուն կեցցէներով:

Պոռֆ. Կ. Զորպաճեանի ճառախօսութիւնը՝ անկեղծ ու կրակոտ ուսուցչաց և աշակերտաց անվերջ ծափերը կ'ընդունի:

Հ. կ. Տէր-Խաչակեան կ'ընէ փոքր բանախօսութիւն մը «Դասական գեղարուեստը Հայոց մէջ» վերնագրով՝ ուր կը քննէ թէ Ե. դարը ունի՞ իր յատուել և օրինակելի գեղարուեստ մը և ի՞նչ են անոր կենաւական տարրերը։ Վանական աշակերտներէն մին կ'արտասանէ արձակ



Ո. Զենոն. — Մասք Միկր. Ամսանցի

գեղեցիկ ըերթուած մը՝ «Թարգմանչաց տօնին», ուր պատկերագիրներով Ա. Մեսրոբի ամբողջ գործը կը պատմէ։ «Ազան Աստուած» խմբերգէն վերջ՝ կ'արտասանուի Ա. Ռափայէլեանի աշակերտ Պ. Մազմանեանի «Տիեզերքի հայելին» արձակ ըերթուածը. այդ կախարդական

հայելին՝ Ե. դարուն ստեղծուած հայերէնն է, արարչագործութեան պէս ընդարձակ ու ճոխ, անոր պէս իր գեղեցկութեանց մէջ զանազանեալ։ Այս գաղափարը պարզուած է փայլուն ոճով և հայրենասէր ափւնով։ Կը յաջորդէ վանական ուսանողի մը գրաբար քերթուածը՝ Ս. Մեարու բայ վրայ՝ մեր հին լեզուի մեծվայելչութիւնն զգացնող։

Մինչդեռ խմբերը «Մեր հայրենիքը» կը հնչեցնէ ոգեորութեամբ՝ կ'արտասանուի «Ելլադայի ծովուն վրայ» թարգմանչաց խմբերզ. հոն կը պատկերուին թարգմանիչները նաւու մը վրայ՝ որ գէպ ի Ելլադա կը զիմէ. անոնք կ'երգեն ընտանեկան քաղցրութիւններն և հեռաւոր Հայաստանի գեղեցկութիւնը, զորս չեն կարող մոռացնել Ելլադայի գիտութիւնները. բայց պիտի վերադառնան օր մը և հայրենիքի պարձաննը ըլլալէ վերջ՝ աւելի՝ իրաւունքով և աւելի ուրախութեամբ պիտի վայելնն իրենց յորկին մէջ՝ սէրը։ Հ. Ա. Յովսէքինանէն կ'արտասանուի «Վոամշապուհ» հայ արքաներու շիրմին առջե։ Նոճիներու մէջ Հայոց հին արքաներուն կ'աւետէ փառք մը՝ զոր անոնցմէ ո՛չ մին ունեցած է. իր շիրմին վրայ միայն ընարը պիտի քանդակուի սուրին քով։ Այս զրական հանդէսին վերջարանն ու պսակը կը կազմէ Հ. Սահակ Տէր – Մովսէսինի բանախօսութիւնը՝ «Անցեալի զիշերուան մէջ», թարգմանչաց եկեղեցական, լեզուական, բանաստեղծական զործունէութեան հետ՝ հարկ էր յիշատակել պատմականը. ճառախօսը՝ Մովսէս Խորենացին անձնաւորելով՝ կը սկսի. «Ծնայ Տարօնի մէջ, Խորնի աւանը. առաջին նայուածքս հանդիպեցաւ կոթողի մը՝ որ անցեալի վրայ կը խօսէր»։ Երջեցնելով Խորենացին Հայաստանի աւերակներուն և Յունաստանի գլուխ–գործոցներուն մէջ՝ հոգերանօրէն կը վերլուծէ թէ ի՞նչպէս կ'արթըննայ մարզուն մէջ անցեալի հետաքրքրութիւնը, ի՞նչ է պատմութեան կարենորութիւնը ազգի մը ճակատագրին համար և առիթէն օգտուելով՝ հայրենասիրական ոգեորիչ յորդոր մը կ'ընէ սիրելու միշտ ազգային պատմութիւնը, երբէք չթողլու ձեռքէ այդ զէնքը՝ որուն չետ այնքան յաղթութեան յիշատակներ կապուած են։

Որուընդուստ ծափահարութիւններէ վերջ՝ աշակերտները հանդէսը կը փակեն Պէշիքթաշլեանի «Ի բիւր ձայնից» երգով, «Եղրայր եմք» մրմունջով. այս բանաձեռ պէտք է սիրով ընդունիլ՝ իրը այսօրուան տօնին նշանաբանը, յատկանիշը և անոր թողած բարոյական տպաւորութիւնը։

Հանդիսականներու ոտքի կանգնած պահուն՝ Գեր. Աքրանայրը համառօտ և հայրական վեհութեամբ յորդոր մը կ'ուղղէ՝ ո՛չ եթէ բառերով այլ մեր ամբողջ կեանքով նախնեաց գովեստն ու ժառանգն ըլլալու։ Արհի Աքրանօր խօսքը հանդիսաւոր կնիքը կ'ըլլայ տօնին, որ չերմացուցած է սրտերը հայրենասիրական կրակով։

Հանդիսականները կը ցրուին ամարանոցի անզգիսական պարտէզի շուքերուն մէջ, հոն կը հիւրասիրուին զովացուցիչներով և ըմպելիներով։ Մթութիւնը հովիտներէն կ'ելնէ՝ բարձրացող ծովու մը պէս՝ ընկղմելով

իր մէջ թուփերը, բլուրները, միջնադարեան բռնաւոր կծծէլինոյի աշտարակը, հեռաւոր ճամբաներուն մէջ՝ զեռ կը լսուին «Ազատն Աստուած», «Մեր հայրենիք»։ Մ. Ռափայէլեանի աշակերտներն են՝ որ կը վերադառնան իրենց բնակավայրը։ Հայ մեղեղիներու լուսաւոր հետք մը կ'անցնի մթութեան մէջէն։ Հայերէնը զեռ կը հնչէ այնքան զարեր վերջ, այսքան հեռու, այսքան ոգեորութեամբ։ Այդ ամէնը Ս. Մեսրոպի հրաշքով։ Այսօրուան տօնէն վերջ կարելի չէ չգերուիլ փառքի մեծութենէն ու փափագէն։

Անձրեային օգը թոյլ չի՝ տար ո՛ և է հրախաղութիւն, աստղերն անզամ իրենց զարով կը զլանան երկնքին։ բայց ամպերն ալ ունին զարդ մը, ծիածանը, տանջուող ազգի մ՝ համար՝ իր փառքերու յիշատակն է ան։

Մթնոլորաը կը բարախէ հայ սրտի բոլոր յուզումներով և երաժշտութեամբ։ Ամիս մը յետոյ զանոնք զաղթած պիտի զտնենք Ս. Ղազարու կղզեակին մէջ . . . հոն ունկնդիր պիտի ունենան սիրուած շիրիմներ, բարձրաստիճան հիւրեր, և ամենէն շքեղ տօնակիցը՝ Աղրիականի թագուհին։

